



École Alex Manoogian de l'U.G.A.B.
Հ.Բ.Ը.Մ. Ալեք Մանուկեան Վարժարան

Արձանագրութեան դիմումնագիր
Formulaire d'Inscription

Élève/Աշակերտ

Nom de Famille _____
Մականուն

Date de Naissance j/____/m/____/a/_____
Ծննդեան թուական

Lieu de Naissance _____
Ծննդավայր

Adresse _____ Appt. _____
Հասցէ

Ville _____

Nom _____
Անուն

Langue Maternelle _____
Մայրենի լեզու

No d'Assurance Maladie _____
Ապահովագրութեան թիւ

Tél Résidence (_____) _____
Տան Հեռաձայնի թիւ

Code Postal

Parent/Ծնողք

Nom/Père _____
Հօր Մականուն

Prénom _____
Անուն

Tél. au Travail (_____) _____
Գործատեղի հեռաձայնի թիւ

Tél.Cell (_____) _____

Nom/Mère _____
Մօր Մականուն

Prénom _____
Անուն

Tél. au Travail (_____) _____
Գործատեղի հեռաձայնի թիւ

Tél.Cell (_____) _____

Courriel: _____@_____